



Օ Ր Ա Գ Ի Ր

ԵՐՈՅԱՆԻՒՅԻՆ, ԲԵՆՅՈՒԹԻՒՅԻՆ, ՏԵՍԵՍԻՒՅԻՆ

ԵԿ

ԲԵՆԿԱՆ ԳԻՏԵԼԵԸՑ

Դ. ՏԱՐԻ, ԹԻՒ 14.

1846

ՑՈՒՎԱՄԻ 15.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

ԲԱՐԵՐԱՐՈՒԹԻՒՆ

Ա ս աշխարհքիս վրայ մենք ամենք. նիս ալ մէյմէկ վաշխառու ։ Ենք . ու նեցածնիս չունեցածնիս ուրիշի կուտանք վաշխով։ Խօսքի համար ըսենք, ամենքնիս երկու գունդ բաժնուած ենք, մէկը ասդիս՝ մէկալը անդին, ու մարդ չկայ մէջերնիս որ քսակէն փող մը հանէ ու անոր շահը չփրնտուէ։ Ո՞էկդին կարօտութիւն ունեցողները կեցած են, մէկալ դին բարեգործութիւն ընողները։ Պիտի ըսէք թէ բնչակէս կ'ըլլայ. միթէ կարօտ մարդիկ ալ քսակ ունին։ — Ունին կ'ըսեմ։ — Ես, մէջը ինչ կայ։ — Են զութիւն, ամօթ, ցաւ։ Ենչ կարծէք. աս ալ քսակ չէ. չէք տեսներ թէ ինչ կը քաշէ մարդս ինչուան որ անկէ բան մը կը հանէ դուրս։ Ո՞էկն որիր կարօտութիւնը ուրիշի կը բանայ, սեպէ որ իր քսակին ծուծը կուտայ անոր, ու միտքը կը դնէ թէ կանխիկ<sup>2</sup> վճարեց տալիքը։ Բարերարութիւն ընողին քսակն ալ անոր

ներհակ՝ ողորմութեամբ ու բարերարութեամբ լեցուն է. բայց սովորաբար շատ ատեն կ'անցնի ինչուան որ մէջէն բան մը հանէ. դիմացինը ինչուան բոլոր ունեցածն ալ դուրս կը թափէ, ու ասիկայ հազիւ թէ իրենին մէկ մասը կը վճարէ անոր։ Ո՞ակարկութիւնը՝ լմբնալէն ետև երկուքն ալ կշիռքը ձեռք կ'առնեն. բայց եկու տես որ մեր կշիռքներուն շէնքը այնպէս է որ ուրիշի բանը մէջը դըրածնուս պէս՝ միշտ թեթե կը կշռէ։ Բարերարութիւն ընդունողը կը կշռէ դիմացինին բարիքը, թաթը վեր կ'ելէ. բարերարը կը կշռէ դիմացինին խոնարհութիւնները, չնորհակալութիւնները, անուշ անուշ խօսքերը, կարծես թէ բամպակ է կշռածը. վրան ուրիշ բան մըն ալ դնելու է կ'ըսէ. չմոտածեր թէ դիմացինը կրնայ աւելցընել թէ չէ. միտքը կը դնէ որ զեն քաշեց։ Ո՞էկալին միտքը նայիս նէ՝ կարծէ թէ իրեն այնչափ ամընալով ու չնորհակալութեամբ տուածը

1 Մակեւէժ։

2 Փէշին։

1 Փառաւ։

կապարէն ալ ծանր կը կշռէ . ուստի կ'ափսոսայ տուածին . ասանկով կ'աւրուին իրարու հետ , ու երկուքն ալ իրաւունք չունին : Ի արիք ընելը առուտուր չէ , ուստի դաշնադրութիւններու ալ կարօտ չէ՝ ոչ սրտով և ոչ խօսքով : Ի սակները երկու դիաց ալ բաց պիտի կենան , ու շահը կամ վաստակը պիտի չմտածուի : Ի արերարը գոհ պիտի ըլլայ ան զուարձութեամբ՝ որ աղէկ մարդը բարիք ընելու ատենը կը վայելէ . բարիք ընդունողն ալ պէտք է որ բարերարին իր ձեռքէն եկած հատուցումն ընէ : Ի սենք թէ ասիկայ ըըրաւ իր պարտքը . մէկալը ինչո՞ւ անոր դէմ ընելու համար՝ ուրիշի ալ բարիք պիտի ընէ : Ի նենք թէ մէկ երկու իրեք չորս հոգի ապերախտ գտնուեցան իրեն դէմ . որչափ միսիթարութիւն պիտի ըլլայ իրեն որ մէկ ճշմարիտ բարեկամ մը գտնէ : Ոէ . գնենք թէ ան բարեկամն ալ չգտաւ . ինչ իրաւամբ պիտի զղջայ ըրած վեհանձնութեանն ու առատածեռնութեանը վրայ :

ԿՈԾՆԻ

## ԴԱՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՀՂՊ ՊՐԱԽՈՍՊԵՐԵԱՆՑ ՎՐԱՅ :

ԱԱԽԸՆԹԱՑ ՅՈԴՈՒԱԾԻՆ Մէջ տասը տասուերկու տարեկան կամ աւելի մանր տղոց մէկ քանի պակասութեցը վրայ խօսած ըլլալով , հարկաւոր կը սեպենք տղոց վրայ երեցած մէկ քանի սովորական պակասութեանցը վրայ ալ խօսելու այլեւայլ յօդուածներով . և նախ ստախօսութեան ախտէն կը սկսինք :

Ինչպէս որ շատ մարդ իր վրայ ալ քիչ շատ փորձած կ'ըլլայ , ո՞ր և իցէ պակասութեան երբոր դիմացը չառնուի՝ ան պակասութիւնը ոչ միայն չերթար մարդուս վրայէն տարիքը առնելով , հապա ալ աւելի կը զօրա-

նայ , ու անուղղելի ախտ մը կը դառնայ :

Ատախօսութեն ախտը ատեն անգնելէն ետև անուղղելի պակասութիւն ըլլալուն այնչափ օրինակներ ու պատմութիւններ կան՝ որ շատ մարդ լած կ'ըլլայ , և աւելորդ է հօս երկայն բարակ պատմելը . բայց մէկը ամենալին նոյն բաները լսած ալ ըլլայ նէ , կրնայ ինքն իրեն մակաբերելթէ աս ախտը պէտք է որ անդարմանելի ըլլայ շատ առաջերթալէն ետև : Ա ամս զի ամէն անգամ ճշմարտութիւնը զուրցելը այնպիսի դժուարին բան է , որ խղճմտանքաւոր ու արդար մարդն ալ երբեմն շատ կը տագնապի . ո՞ւր թողունք ան մարդը որ ստախօսութեան ինչ ցած բան ըլլալը չհասկընայ , ինչպէս առ հասարակ ամենայն տղաք , և կարծէ թէ ամէն դժուար պատասխաններուն մէջ մի միայն դիւրին ու վտանգէ փախչելու պատասխանը սուտ զուրցելն է : Ինոր համար տղաք իրենց յանցանքները ուրիշ կերպով չկարենալով պարտը կել ստախօսութիւնը ձեռք կ'առնեն , ու մէյմը որ տեսնեն թէ ստութեամբ բաներնին կը շտկէն , ալ անկէ ետև մտքերնին ալ կը համոզուի թէ պէտք եղած ատենը մէկէն սուտ մը կոտրելը է :

Ի աստիարակ մը աս բանս աղէկ պիտի գիտնայ որ ընդհանրապէս տղաք ստախօս են , և հարիւրին մէջ հինգ ճշմարտախօս թէ որ գտնուի՝ մեծ բան է : Ի այց քանի քանի անփորձ դաստիարակներ մէկ տղուն վըրայ բարի համարմունք ունենալով՝ կարծեն թէ ճշմարտախօսին մէկն է , և ամէն ըսածներուն կը հաւատան , որով և չարաչար կը խաթուին : Ի՞ս բանիս գէշ հետեւանքները խիստ շատ են , որոնցմէ գլխաւորները միայն դընենք :

Ա ախ տղայ մը տեսնելով թէ իր դաստիարակին աչքը մտած ըլլալով՝ իրեն ամէն ըսածներուն կը հաւատայ , կը սկսի ընկերներուն վրայ սուտու-